

Նը միջոց, երբոր քաջ նկարիչ մ'եղաւ  
և բախտը շինեց. շատ տեսակ բարիք-  
ներ ըրաւ այն մարդուն՝ որ իրեն այս  
բախտի հասնելուն պատճառ եղած էր:

Մորուքի վրայ գիտեղիք.

Մորուք կ'ըսուի մարդուա գումային  
ու երեսին վրայ բուսած մաղերը : Այլ  
և այլ աղջաց մէջ զանազան սովորու-  
թիւններ եղած են մորուքի կողմանէ :  
Թաթարները բարեպաշտութիւն կը սե-  
պէին մորուք ձգելը, անանկ որ Պար-  
սից դէմ մեծ պատերազմ ըրած են ա-  
տենօք՝ զանոնք անկրօն սեպելով, իրենց  
պէս մորուք չիձգելուն համար :

Թոյները միշտ մորուքուոր եղած են  
ինչուան Աղեքսանդրի ատենը, անանկ  
որ՝ առջի մորուքը սափրօղին անունը  
կորսիս մնաց, այսինքն գերծեալ կամ  
Անմորուա, ինչպէս միտալներու վրայ  
կորսած կայ, Պլոտարքոս կը պատմէ որ  
Աղեքսանդր հրամեց մակեդոնացոց մո-  
րուքնին սափրել, վախնալով չըլայ ժէ  
թշնամիները զանոնք մորուքներնէն  
բանեն : Աս հրամանին պատճառը ինչ  
որ է թող ըլլայ, բայց աս ստոյգ է որ  
իրեն հօրը Փիլիպպոսի, ու Ամինտաս  
ու Արքելայոս իր նախորդներուն դրա-  
մերը մորուքուոր են :

Պինիոս հոռմայեցոց համար կ'ըսէ  
որ 454 չոռմայու թուականին սկսան  
մորուքնին սափրել. ու ան ատենը Պո-  
ղոս Տիկինիոս խել մը սափրիչ հետը  
բերաւ Սիկիլիայէն 'ի Հռոմ: Աս ալ  
կ'եւելցընէ որ Սկիպիոն ափրիկեցին առ-  
ջինը եղաւ, որ ամեն օր մորուք սափրե-  
լու սովորութիւնը խոթեց: Առջի ան-  
գամ մորուքնին սափրելու օր՝ այցե-  
լութեան կու գային ազգականներնին  
ու բարեկամնին: Տամարշորս առջի ինք-  
նակաները ինչուան Ադրիանոս անմո-  
րուա էին. Ադրիանոս սկսաւ մորուքը  
ձգել երեսին վրայի սպիքները ծածկե-  
լու համար, ինչպէս Պլոտարքոս կը  
պատմէ:

Ատենօք ազնուականներն ու մեծերը

զաւկըներնուն մորուքը առջի անգամ  
իրենց վիճակին համեմատ անձանց  
սափրել՝ կու տային, ու սափրօղները ա-  
նոնց կնքահայրը կ'ըսուէին: Ետքը ու-  
րիշի մորուքին դաշօղն ալ կնքահայրը  
կը սեպուէր. ուստի Ալարիկոսի ու կր-  
դովիսոփ մէջ եղած դաշնադրութեանը  
մէկ պայմանն ալ աս էր որ՝ Ալարիկոս  
կորուփիսին մորուքը բռնէ, ու անոր  
կնքահայրը ըլլայ:

Եկեղեցականաց մորուքին վրայ ալ  
ատեն ատեն այլ և այլ սովորութիւն-  
ներ եղան: Երբոր արևմտեան գղերին  
մէջ ամեն օր մորուքնին քերժելու զեղ-  
ծումը մուաւ, մեծաւորները հրաման  
հանեցին որ ամենքը մորուք ձգեն. բայց  
երբոր մորուքներնուն չափազանց խը-  
նավիք ընօղներ ալ սկսան ըլլալ, նորէն  
հրաման եղաւ ամենքն ալ մորուքնին  
սափրելու: Բայց արևելեան գղերը պա-  
հեց միշտ մորուք ձգելու սովորութիւ-  
նը. ու ինչուան հրմայ ալ եկեղեցա-  
կան մը առանց մորուքի իրենց աշքին  
աղէկ չերևաք: Քահանայի մը մորուքը  
վար առնել՝ ամենէն ծանր պատիժնե-  
րուն մէկն է արևելք:

Քանի մը աղջաց մէջ մորուք ձգելը  
սուգի նշան էր, ուրիշ տեղեր ալ սգա-  
ւորները մորուքնին կը սափրէին: Սի-  
նէացիք երկան մորուքը կը սիրեն, բայց  
բնութիւնը զիրենք կարծ մորուքը ըրած-  
է. այսու ամենայնիւ մորուքներնուն  
շատ հոգ ու ինամ կ'ընեն: Ռուսները  
ինչուան ասկէց առջի դարը միշտ մո-  
րուքուոր եղած են. անցած դարուն մէջ  
կայսրը հրամանց որ ամենքնին մորուք-  
նին սափրեն, ու շատերը չիհնաղան-  
գենուն համար՝ խել մը սափրիչ խըր-  
կեց, բանի սափրել տուաւ մորուքնին:  
Ոսկերերան Պարսից թագաւորներուն  
համար կ'ըսէ որ մորուքնին ոսկի թե-  
լերով կը հիւսէին: Գաղղլոյ թագաւոր-  
ներէն օմանք ալ մորուքնին կը ժող-  
վէին ու ոսկիով կը կապէին. ետքը ա-  
նոնք ալ վերուցին մորուքը, ինչպէս բո-  
լոր եւրոպացիք ալ. անանկ որ՝ սակէց  
երսուն քասուուն տարի առաջ եւրո-  
պայի մէջ, Հրեաներէն 'ի զատ, դարու-

չին կրօնաւորները միայն մնացեր էին մորուքուր. իսկ հիմայ գրեթէ ամենքն ալ մանաւանդ երիտասարդները մորուքուր են: Տաճկաց մէջ ատենօք երկան մորուքը անանկ յարգի բան էր որ ըայէները անարժան կը սեպէին երկան մորուքը ունենալու. ու երկան մորուքը ըայէներէն մէկը՝ փաշայի մը առջև ելլել որ պէտք ըլլար, մորուքը ծոցը կը խօժէր կը ծածկէր: Սուլթան Մահմուտը վերուց երկան մորուքները, նախ իրենը կարծեցնելով, ետքը ամենուն ալ հրաման ընելով որ կարծեցնեն մորուքնին:

Զրոյ այլ և այլ հասնգամանք ներլ.

Չուրն է հեղանիւժ մարմին մը, որ սովորական չորս սեպուած տարերացը երրորդն է: Բայց խնդիր է թէ արդեօք ջրին բնական վիճակը լցի՞ծ ու հոսանքա է թէ պինտ. մենք մեր կիմային մէջ ջուրը հասարակօրէն լցիծ տեսնալով՝ կը կարծենք որ ան է իր բնական վիճակը, ու ցուրտն է որ զինքը կը պընտացընէ. բայց Պոէրհաւ ներհակը կը հաստատէ, այսինքն ջրին բնական վիճակը պինտ ըլլալը. վասն զի տաքութիւնը պակսածին պէս՝ կը պինտանայ ինքիրմէն ու կը սառի: Պոյիլ ալ նոյնը հաստատելով՝ կ'ըսէ. Սառը հասարակօրէն կը կարծուի որ ցրտէն իր բնական վիճակը կորսընցուցած ըլլայ, բայց աչքի սովորական երևցածն է որ ասանկ կարծել կու տայ. վասն զի ինչպէս որ սառը ցրտէն պաղած ջուր կը սեպենք, հաւասարապէս ալ ջուրը տաքութենէ հալած սառ կը նանանք սեպէլ: Սիպերիայի բնակիչները ջուրը միշտ սառած կը տեսնեն, իրենց համար ջուրը պինտ մարմին է. երբոր կրակը կը հալեցընէ զանիկա, իրենց համար ան ատենն է որ ջուրը իր բնական վիճակէն կ'ելլէ:

Պարզ ու անխառն ջուր չայ աշխարհիս մէջ, և ոչ արուեստով ինչուան հիմայ կրցեր են տարրաբաշխները պարզել զուրը. անձրևի ջուրն որ ամենէն պարզը պիտի ըլլար, օդուն մէջէն հա-

զար տեսակ գրլրշկը կ'առնէ կ'իջնայ. անանկ որ՝ որչափ մզես ու պարզես, զեւ դիրտ կը ճգէ: Աւազէն ալ անցընես, չեչաքարով (փողկայով) ալ քամես, քանի որ մէջը օդ կայ՝ օդին մէջ եղած աղին մասունքը իր հետը միացած են: Ամենէն պարզ ու մաքուր ջուրն է ձիւնէն հալածը. անոր ալ վրայի կողմէն առածն ու քամածը:

Ջուր ամեն նիւթի մէջ կայ. նիւթմը չես կրնար գտնել առանց ջրային մասունք ունենալու. կրակին մէջն ալ ջուր կայ. վասն զի ամեն մարմին բնականաբար իրեն կը քաշէ օդին մէջ եղած ջուրը: Քասանը կինդ տարուընէ՝ ի վեր չորցած ոսկորը քիմիական արուեստով որ լուծուի, ծանրութեան կէսը ջուր կ'ելլէ: Ասոնցմէ ու աս տեսակ զննութիւններէ հետևցուցին թաղէս և ուրիշ փիլիսոփաներն ալ, որ ամեն բան ջրէ եղած ըլլայ. թերևս աս կարծիքը Մովսէսի աս խօսքէն առած ըլլան՝ որ կ'ըսէ. «Եւ Հոգի Աստուծոյ ըրբնէր՝ ի վերայ ջրոց»: Բայց ուրիշ փիլիսոփաները սուլբ գրքին ըսած ջուրը՝ կ'իմանան մէջը ամեն տարերք ունեցող ջուր մը, որ նոյն արարիչը ստեղծեր էր, ու անկէց ամեն բան բաղադրեց. անոր համար ինչ մարմին որ փոտի, թոշուն ըլլայ՝ կենդանի ըլլայ՝ խոտ ըլլայ՝ ծառ ըլլայ, ամենուն ալ մեծ մասը ջուր կը դառնայ:

Դեռ գործիք մը կամ կանոն մը չէ գտնուած ջրին ծանրութիւնը կամ պարզութիւնը չափելու. վասն զի շրունակ կը փոխուի իրեն ծանրութիւնը օդէն ու տաքութենէն. Կշիռքին մէկ աչքը սառի կտոր մը դնելու որ ըլլաս, նոյն ծանրութեան մէջ չիկենար: Կրակի վրայ եռացած ջրէն ալ յայտնի է ասքանը, որուն պակսիլը աչքի ալ կ'երենայ:

Կրակէն ետքը՝ ամենէն թափանցող մարմինը ջուրն է. իւղային նիւթերուն թափանցկութիւնը՝ մասնաւոր մարմիններէ անցնենալին է, ճգողութիւն ունենալով անոնց հետ՝ և ոչ թէ իրենց մասնցը նրբութենէն. իսկ ջուրը գրեթէ